

ԱԻԱԳ ՀԻՆԳՇԱԲԹԻ, Խաւարման գիշեր

«Ժողովուրդ որ նստէր ի խաւարի ետես զլոյս մեծ:»
Մտք. Դ. 16

Ցայտնի են խաւարումներ լուսնի կամ արեգակի՝ բնական երեւյթներ, քեւ ոչ յանախաղեա, որոնք գիտնականներու կողմէ կրնան նախատեսուիլ եւ ծանուցուիլ: Այս գիշերուանը այդպիսի խաւարում չէ:

Խաւարում կրնայ պատահիլ եւս արկածի հետեւանքով, երբ զոր օրինակ կայծակ կամ փորորիկ մը կը հարուածէ շենք մը, խանգարելով շենքին ելեկտրական ուժի հոսանքը, հետեւարար մարելով շենքին լամբարները: Այս գիշերուանը այդպիսի խաւարում չէ:

Տակաւին կայ խաւարում՝ որով շրջապատուած կ'անի սաղմը յդի մօր մը մարմինէն ներս որ սահմանեալ օրը իրը նորածին մանուկ նիչ արակելով պիտի գայ դէպի լոյս աշխարի:

Բարոյական խաւարումի մէջ կը զգայ ինքինին խղճահար մարդը կամ կինը, երբ կ'անդրադառնայ քէ ինք մեղաւոր ընթացքի մէջ է:

Այս բոլորը սակայն ժամանակաւոր խաւարումներ են: Համբերութիւն, մասնագետի միջամտութիւն, եւ ապաշխարութիւն պիտի կարենան մեզ այս կամ այն խաւարումի դժնդակ կացութենէն ազատել:

Սակայն այստեղ կայ՝ համաձայն Աւետարանի սրտառուչ պատմութեան որուն կը հետեւինք այս գիշեր, «Ժողովուրդ մը որ խաւարի մէջ նստած էր:» Այդ ժողովուրդը Քրիստոնեութեան անդրանիկ եկեղեցին ըլլալիք բազմութիւնն էր, եւ կը գտնուէր նրուսադէմի մէջ կամ մօտակայքը: Անոնցմէտ տասնմէկը Յիսուս Վարդապետին հետ տակաւին մի քանի ժամ առաջ ընթրիքի նստած էր Սիոնի վերնատան մէջ: Ընթրիքէն ետք Վարդապետը ծունկի գալով լուացած էր մի առ մի անոնց ոտքը, եւ ապա երկար խօսակցութիւն ունեցած էր անոնց հետ:

Ի՞նչ պատահած էր, որ այս փոքր ժողովուրդը Յիսուսի մտերիմներուն, տասնմէկին, եւ անոնց երբուտարձին հետեւող բարեպաշտ Մարիամներուն եւ Սադրմէներուն, միջրնուած էր խաւարի մէջ:

Այդ խաւարը ոչ ֆիզիկական էր, ոչ ալ բարոյական: Յուզական հոգեվիճակ մըն էր սա, որուն մատնուած էր Յիսուս Քրիստոսի ցրուած հօտին իրաքանչիւր անդամը, եղած ըլլալով ականատես մի քանի ժամուան կարճ միջոցին՝ սիրեցեալ Վարդապետի ձերքակալումին, հարցաքննութելուն, անարգութելուն եւ դատապարտութելուն:

«Խաւարասէր իշխանը՝» Սատանան գոհ էր իր պատնառած տագնապին՝ յուսահատութեան եւ մոայլ կացութեան համար:

Երբեմնի պոռոտախոս Սիմոն Պետրոսը՝ ձերքակալութելու վախնէն այժմ կ'ուրանար իր տէրը Յիսուս, ոչ քէ մէկ՝ այլ երեք անգամ, եւ աքաղաղի կանչին՝ յիշելով Յիսուսի ազդարարութիւնը, քահանայապետին տան բակէն դուրս կ'ելլէր եւ կու լար դառնապէս: Վարդապետը լքած հեռացած էին կասկածոտ թովմասը եւ Որոտման Որդի սիրեցեալ աշակերտ Յովհաննէսը: Ո՞ւր փախած էր Յովհաննէսին եղրայրը Յակոբոսը, որ հետագային, խաւարումի այդ նգնածամէն ետք, երբ գիտակցեցաւ «մեծ լոյսը» տեսնելուն, եղաւ Սուրբ Գլխադիրով այս փառաւոր Տաճարին իր անունը տուող երկու

Սուրբ Յակոբներէն մին:

Ցիսուսի աշակերտներու այս շփոթութիւնը, խունապը եւ ցրուումը տեղի կ'ունենար, որովհետեւ 12-րդ աշակերտը «Խաւարասէր Յուդան», ինքզինք գրկած «Շայրագոյն լոյս»էն, իր մեծ Վարդապետէն, դուրս ելած էր վերնատունէն վերջին ընթրիքէն ետք, եզրակացութեան հասցնելու համար իր մատնութեան նենգ գործը:

Ս. Ներսէս Շնորհալի հայրապետը իր հեղինակած երգին մէջ կ'անդրադառնայ թէ «Բանն Աստուած կատարեալ կերպով առաւ մարդկային բնութիւնը:» Ցիսուս Քրիստոս տագնապեցաւ այս գիշեր Գերսեմանիի պարտէզին մէջ աղօթած պահուն: Քրտինէն կը հոսէր անոր նակատէն, ոլոննի նման մէծ հատիկներով: Կը վրդովէր Ցիսուսի հոգին, նախատեսելով մօտալուս չարչարանէք խաչին, եւ մահը:

Ինչպէս այս գիշերուան հետեւակ շարականը կը պատկերացնէ, Գերսեմանիի պարտէզին մէջ Ցիսուսը շրջապատեցին Պիղատոս կառավարիչին եւ Հերովդոս Զորրորդապետին զինուորները, որպէս «քազում շուներ»: Տեսէք նմանութիւնը Ցիսուսի այս փորձառութեան եւ 1915ի Եղեռնի անգէն մնացած հայ զոհերուն: Տակաւին, ինչպէս կ'երգէ Շնորհալին, Ցիսուսի գլխուն եղէզով զարնելէ եւ երսին թէնելէ ետք «փուչ պասակ բռլորեցին անո՞ր համար որ մեղքերու փուչի վերցնողն է:» Զինուորները խաչափայտին գամեցին ձեռքերն անո՞ր որ իր մատներով գրած էր տախտակին վրայ, մեղաւոր կնոց ներելու միջադեպին առիրով:

«Տեսալ զՏէրն ի խաչին խաւարեցաւ արեգակն:» (Արեգակը տեսնելով Տէր Ցիսուսը խաչին վրայ, խաւարեցաւ:) Արեգակի այս խաւարումը գիտնականներու նախատեսել կրցած խաւարումը չէ: Ասիկա արեգակին սուգ հագնին է, ի տես անարդարութեան մը, որուն կամաւոր զոհն է Ցիսուս:

Ամէն անգամ որ անհատ մը կամ հաւաքականութիւն մը աչք կը գոցէ անարդարութեան մը, եւ իր բնած կեցուածքով համամիտ կ'ըլլայ անարդարութեան, այնտեղ կը գտնենք փլուզում, չքացում, խաւարում: Այնտեղ ժողովուրդը կը դառնայ փոշի, չժողովուրդ:

Սակայն փառք Աստուծոյ, որ երեւան հանած է հաւատարիմ Ցովսէփ Արեմաբացիներ, Մարիամ Մագրաղենացի եւ անոր նման բարեպաշտ իւղաբեր կիներ, որոնք իրենց հաւատով եւ ընթացքով կարելի դարձուցած են Ցիսուս Քրիստոսի յաղքական եւ հրաշալի յարութեան դրուագին փոխանցումը իրենց ժամանակակիցներուն. եւ յաջորդ սերունդին: Անոնց շնորհիւ խաչեալ Քրիստոսի վիմափոր գերեզմանը դարձաւ լուսատու գերեզման: Ժողովուրդը որ այս գիշերէն սկսեալ խաւարի մէջ նատա մինչեւ արեւածագը գալիք շարքուան առաջին օրուան, դարձեալ արժանացաւ տեսնելու «մեծ լոյս»ը:

Ուրեմն չարսափինք խաւարումէն, երբ վստահ ենք թէ վարագոյրէն անդին, գերեզմանի ժամանակաւոր բանտարկութենէն ազատուած, աշխարհի լոյսը պիտի դիմաւորէ մեզ:

Փառք՝ աշխարհի Լոյսին՝ յաղքական Քրիստոսի:

Ապրիլ 23, 1992

ԱՐՏԵՆ Ա. ՔՃՆՅ. ԱՇՃԵՍՆ